

Յթել։ Այնպէս Փոքր-Պիելդէն ձգուեցաւ ուրիշ պարան մը, որ 8 հազարամէդր երկայնութիւն ունի և 3 թել։ Յամին 1855 Առնտի պարանը հաստատուեցաւ, որ 18 հազարամէդր երկայն է և 3 թել ունի։ Այն տարին Ֆրիտչէն մինչև Ֆըրտհ եղած պարանը ձգուեցաւ Ակովտիոյ մէջ, 6 հազարամէդր երկայն և 4 թել։ Առնայէն ինչուան Պալըգլաւա եղած պարանը, որ 1855 տարւոյն հաստատուեցաւ, 170 հազարամէդր երկայնութիւն ունէր և մէկ թել մը միայն։ Այն տարին Պալըգլաւայէն ինչուան Խւպատորիա ձգուած պարանն ալ 90 հազարամէդր երկայնութիւն ունէր և մէկ թել մը միայն։ Այն 1855 տարւոյն մէջ ձգուած պարաններն են՝ Դանուբէն մինչև Շումլա, 1 ½ հազարամէդր երկայն և մէկ թել մը միայն։ Այնդի որանդ գետէն մինչև Վիդոյ, մէկ թել մը միայն։ անցք Առլանտի (Աւայդ Կղզի)։ Առսինայէն մինչև Ակաճիոյ, 9 հազարամէդր։ Յամին 1858, անցք Այնդի որանդ ծոցոյն, 37 հազարամէդր և մէկ թել մը միայն։ Այն տարին, անցք նեղուցին՝ Առտհնապըրլնտի (Վիխնս-Դատուարտ կըզդի), 16 հազարամէդր և մէկ թել մը միայն։ նոյնպէս Բէղբաղուրկէն մինչև Վրօնշդատ, 15 հազարամէդր և մէկ թել մը միայն։

ԲՆԱԿԱՆՔ



ԵՐԿՐՄ.ԲՍ.ՆՈՒԹԻՒՆ

Խորորիւնք և բարերորիւնք երկրիս¹։

Արդիկ հանքերու աշխատութեան համար հողը փորելով աւելի խորը գացած են գետնի մէջ քան ինչ բարձրութեան որ հասած են գետնի վրայ ճարտարապետութեան շենքերը։ Արդե-

¹ Տես Բաղմ. ՃՂ. հատոր, էջ 194։

սեան ջրհորներէն նախ խօսքերնիս բանալով, ասոնց մէջ ամենէն խորերէն մէկն է Ռուսիոյ Այ-Ալավէլը գեղը փորուածը։ ասոր բացարձակ խորութիւնն է 680 մէդր, իսկ ծովուն երեսէն վար առնելով՝ 607 մէդր։ Կարեթէ նոյն խորութեամբ փորուած են Չինաստանի մէջ ջրածին կազ հանելու համար շինուած արգեսեան ջրհորները։ 600-650 մէդր խորութեան չափ։ Հոչակաւորն Հումպոլթ իր Միջին Ասիա գրոց մէջ կ'ըսէ թէ 1812 տարւոյն այս տեսակ ջրհոր մը բացուեր է՝ 975 մէդր խորութեամբ։ Ակրեպիւհելի հանքերուն մէջ ժադարուն գործաւորները 947 մէդր խորութեամբ կ'աշխատէին։ իսկ Պոհեմիոյ Բուդղէնպէրկ քաղաքին արծաթի հանքերուն մէջ առաւելագոյն խորութեան հասած էին, որովհետեւ կը հաստատէն գիտունք որ այսօրուան օրս անգործ փոս մը կայ հոն, որուն բացարձակ խորութիւնն է 1151 մէդր։ Այսչափ խորութեան միայն ինչուան հիմա հասած է մարդ իրեն գործիքներով։ այսինքն մէկ հազարամէդրի մը, որ երկրիս մակերեսով էին ինչուան կեղրոնն եղած հեռաւորութեան հետ բաղադատուելով, անոր վեցհազարերորդ մասն է։

Այսօրուան օրս բանուած հանքերուն մէկն ալ այս աստիճանի խորութիւններ չունի։ ամենէն աւելի խորունկներն են Լաբէնտէյլի հանքը՝ Լիիքասլ, ուր ծովուն երեսէն վար 658 մէդր խորութեամբ կ'աշխատին։ Ասթէրանսի հանքը Լիէժի գաւառին մէջ։ որ 413 մէդրի հասած է։ Ապասնիոյ Ֆրայպէրկի հոչակաւոր հանքերը, 592 մէդրի խորութեամբ։ Պոհեմիոյ Աօաքիմշդալի հանքը, 646 մէդրի։ և Վիճկէպիրկէ լերանց գօտոյն մէջ Ապասն ջրհորն յնտրէասպէրկ, 670 մէդրի։ Բայց այս յետին իրեք բովերը լեռնային բարձր երկիրներու մէջ փորուած ըլլալով, իրենց խորութիւնը հազիւ ծովուն երեսը կը հասնի։

Երկրիս վրայ բնական խոռոշներ ալ կան որ շատ նշանաւոր են իրենց խո-

րութեամբը . ինչպէս է ԱՌեռեալ ծովուն յատակը : Այս ծովուն մակերեսոյ թը՝ ըստ յետին ստոյգ քննութեց՝ 422 մէդր ցած է ԱՌիջերկրական ծովուն երեսէն : Իան նաև այրեր ալ, որոնց խորունկութիւնն անկարելի եղեր է չափել . և մանաւանդ թէ որ մոքով չափելու ըլլանք այն ստորերկրեայ ջրանցքները , որոնցմով ինչուան երկրիս երեսը կը բարձրանան ջերմկային ջրերը և հրաբուխներու եռացող լաւաները , պէտք է ձանչնանք որ մարդուս ձեռքով փորուած խորութիւնները թեթև բան մըն են համեմատութեամբ քնութեան փորածներուն :

Երկրիս վրայի ամենէն բարձր լեռն է Տավալակիրի՝ Հիմալայեայ մեծ շրջային մէջ , և բարձրութիւնն է 8436 մէդր . նոյն շղթային վրայ ուրիշ բարձրագոյն սար մը գտուեր է վերջերս , Տակամուր ըսուած , որուն բարձրութիւնն է 9116 : Ովկիանոսի մեծագոյն խորութիւնները լերանց բարձրութեանը չեն հասնիր : Ինչուան հիմա մեծագոյն խորութիւններն ատլանդական ովկիանոսին մէջ չափուած են , և 25 հազար անգղիական ոտք հասեր են , որ է ըսել 7619 մէդր , և այս ծովուն ամենէն խորին տեղը հիւսիսային լայնութեան 35° ու 40° զուգահեռուականներուն մէջ կ'իյնայ , անմիջապէս Դյերանովայի մեծ աւազակուտին հարաւային կողմը : Այսպէս որ ծանուցեալ ամենէն բարձր լեռը կը բարձրանայ ամենէն խոր անդունդին վրայ իրը 9 մղոն , այսինքն նոււազ քան զմի երրորդ տարբերութեան բեկուային և հասարակածային տրամագծից , որ տարբերութիւնն է 23 մղոն : Երկրագնտիս մակերեսութային խաւերուն ընթացքը քննելով , կրցեր են իմանալ երկրաբանք անոր բազադրութիւնը ինչուան մեծագոյն խորոց մէջ , բայց ընդհանրապէս մեծագոյն խորութեան բովանդակութիւնը , կամ ուղղակի չափելով զայնս և կամերկրաբանական քննութիւններէն հետեւցը , ինչուան հիմա երկրիս շառաւիւ-

ղին 455երորդ մասին չհասնիր , այսինքն մէկ մէդր տրամագիծ ունեցող գնտի մը վրայ մէկ հազարորդամէդր ըսել է : Երկրիս ամենէն խորին հանքերը հազիւ հազար մէդր ծովուն բացարձակ երեսէն վար կ'իջնան , ուր երկրիս մակերեսութիւն քանի մը մասերը այնչափ Ճնշուած են ծովուն երեսէն վար , որ զրեթէ կը հաւասարին մարդուս արուեստական ծայրագոյն խորութեանցը . ինչպէս է օրինակի համար Յորդանանի հովիտը , որ 422 մէդր խոր է ծովուն երեսէն : Համաքաց միջին բարձրութիւնն է ծովուն մակերեսութիւնիր 400 մէդր :

ԲՈՒԽԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Արմաւենի :

Արեւելքի Ճոխ ու փառաւոր հողուն վրայ կը բարձրանայ Արմաւենին , որուն տեսքին վեհ գեղեցկութիւնը իր աղնիւ պտղոյն չհաւասարիր : Ինապատին սահմաններուն վրայ կը բումի այս ծառը՝ իրեւ միսիթարութիւն մը տալու համար աչաց , և բոլորովին կը զանազանի ուրիշ տունկերէ . երբոր իր հունտը կը պատոի ու կը բումի , հաստըկեկ ու հաւկըթածե պտուկ մը դուրս կ'ելլայ , որ կամաց կամաց երկայն տերեներ կու տայ . այս տերեւները քանի մը ամսէ ետքը կը գեղիննան ու կը թափին . անոնց տեղը ուրիշ աւելի ուժով ու աւելի բազմաթիւ տերեւներ կը բուսնին . և այսպէս քիչ քիչ բունը հաստընալով , երբոր այնչափ թանձրութիւն առնէ՝ որչափ որ ծառին հարկաւոր է , այն ատեն միայն հողէն դուրս կ'ելլայ : Աւ բնութիւնը բաւականապէս զինքը զօրացուցած է , ուստի ուրիշ բան չմնար իրեն՝ բայց եթէ հասակը վեր նետել : Ամէն տարի տերեւները կը թափին , և ամէն տարի ծառը Ճիշդ առջի տարուան չափ կ'երկըննայ : Տերեւները սովորաբար 10—12 ոտք երկայնութիւն ու-